


4766



2010





# ԵՐԱԾՈՅԱ ՀԵՇՎԵՏԵՐՆ,

Լ. Հ. Պ. Գ. Ի. 377 Թ. Ա. Բ. Ե.

Մայ Յօհաննոսի մի Առար Միջը, ՏՊՈՒՅՈ-

ԽԵՐԱԿԻ ՎՐԵՅ ՃԸՆԿԵՐԸՆԵՐ ԵՆԶՄՈՒՐ.

ԽՈՐՀԻ ԵԿԱԿԻ ԹԻՒՆԱԿԲԻ :

Ի ԿՈՍՏԱՄԻՆԻՊՈԼԻ

Ի ՑՊՐԵՆԻ ԱՐՔՈՅՆ ԽԵՆԵԳԻՑՑՈՒՆ :

1854.

05  
Q-92

9558

307  
39

1881

05  
2-92

# ՀՅ ԵՐԵՎԱՆՑՈ ԵՐԵՄԱՆԵՑ

ԼՐԵԳՐԻՆ 377 ԹԱԼԻՈՅՆ

ՄԴԿ ՅՈՒԹՈՒՄՅԱՅ ԵՆՈՐ ՄԵԿՅ, ՏՊՈՒԿՈ

ՆԵՐԵՎԻՆ ԿՐԵՑ ՈՇՄԵՐՏԵՍՈՒՅ ԵՆԶԻՄՅ,

ԽՈՐՃՐԳ. ԸՆ. ՈՒԹ. ԻՆ. ՆԿ. Բ.

ՈՐ զիմաստութիւն և զիրտան  
անարգէ, թշուառական է և ընդու-  
նայն է յայո նոցա, վաստակք նոցա  
անօգուտք, և անպիտանք գործք նո-  
ցա. իմաս, բ. պ. 11.

Արովիշեակ ըստառիւալ ըստւած դարու մէջ  
կապրինք, ու ամէն մարդ բաւական աղատու-  
թիւն ու միջոց կըդտնայ ճշմարտութիւնը բանիւ-  
ու գրով պաշտպանելու. անոր համար մենք ալ  
կը համարձակինք մեր ազգին ու մեր հոգեոր  
Գլխոյն, մանաւանդ թէ ընդհանուր Աւզզափառ  
Վկեղեցւոյն ծայրագոյն Գլխոյն և իր սուրբ Ժո-  
ղովրին գէմ ու զգուած դրութիւնի մը պատաս-  
խան աս փոքրիկ գրուածքնիս հբատարակելու:

Վ. մէն բանէն աււաջ կըմիկայենք ավմուական ըդ-  
գացմանց տէր եղօղ մարդ կանց առջին, որ աս գրու-  
ածքներնիս շարադրելու համար գրիչը ձեռվընիս  
առնելուս պատճառը՝ մասնաւոր անձի մը գրու-  
թեանը գէմ ելլելու դիտաւորութիւն չունե-  
ցանք. հապա դիտնալով որ ասանկ բաներու մէջ

բոլորովին լուռ կենալը , ու մեզ մայրական գթով  
խնամօղ սուրբ Եշէղեցւոյ ընդհանուր Գլխոյն ու  
Վնոր մեր վրայ կարդած և պեսոր Առաջնորդին ,  
և այնպէս դրեթէ բոլոր աղքերնուս պատոյն  
դպչօղ յանդուգն լեզուի մը դէմ տմենեին բան  
մը զզուցելը վտանգաւոր ու վեասակար տկարու-  
թիւն մը կրնայ սեպւիլ , անոր համար յԱստուած  
ու պաշտպանելու դատեցնուս արդարութեանը  
ապաւինեալ՝ աս դրու ածքին ձեռք գարկինք :

Երշալյոս Երարատեան լրագրին հրատարակիցը  
377 թույն մէջը յառաջաբանութեան ձեռով Հա-  
մազգեաց ըսուած ընկերութեան վրայօք քանի  
մը խօսք խօսելէն ու կոստանդնուպօլսոյ Հռոմէ-  
ական Աւղղափառ Հայոց Գերապատիւ Նախա-  
գահ Երքեալիսկոպոսին դէմ անպատիւ ու ար-  
համարհիչ Եղանակով քանը մը զբարատական ու  
անհիմն բան գրելէն Ետքը՝ ասանկ կըսէ . " Ոեր  
" բարեսէր ընթերցողները առաջիկայ թերթիս  
" Բանասիրականին մէջ պիտի տեսնեն յիշեալ  
" պապական թղթոյն օրինակը , միանդամայն կը  
" հրատարակեմք անոր վերաբերեալ պատսսխան  
" մը , զոր Հռոմէական մեր համազգի աղնիւ Եղ-  
" բայրներէն մէկը յուղարկած է մեզ : " Եսկից  
Ետքը կըդնէ նոյն հռոմէական անուանած հա-  
մազգի աղնիւ Եղբօր նամակը , որն որ իրեն ուղղուած  
է : Իսկ բանասիրականին մէջն ալ կըդնէ Հռո-  
մայու Տարածման հաւատոց սուրբ Ճաղավոյն գը-  
րած Իտալերէն և ոչ լատիներէն թուղթին հայե-  
րէն թարգմանութեան յար և նման օրինակը ,  
զորն որ մեր ընթերցողներէն շատերը կըճանչնան

ու կարդացեր են։ Չեմ կարծեր ո՞յ յիշեալ լրագրոցն նոյն 377 թիւը կարդացող բարեմիտ ու արդարասէր լոգապինք, թէ Ուզզափառք ու թէ մէ կալնանք, հանդարտ ու անխռով սրտիւ անցած ըլլան՝ հրատարակչին յառաջաբանու թիւնը ու նամակին հոռմէական (այսինքն Հռոմէական եւ կեղեցւոյ հետաղանդ) տնուանեալ հեղինակին խօսքերը կարդալու առեննին։ Բայց արիներուն ի՞նչ զգացում ունեցած ըլլալնին շատ չքննելով մենք մեր սրտին մէջը զգացած ցաւերնիս ուրիշ կերպով չի կրցանք մեղմացնել, բայց եթէ առաջին կայ համառօտ գրուածքնիս մեր իրաւասէր աղդայիններուն առջին դնելով, որոնց խոհականութեանը կը թողունք մտածել թէ արդեօք գրած խօսքերնիս հիմամք ու իրաւամբք զրցուած են թէ ոչ։

“Կախ առաջին խօսինք հրատարակչին յառաջաբանական խորհրդածութեանը վրայ։ Թէ որ չեն սխալիր՝ լրագիր գրողի մը գլխաւոր պարտիք կամ կապարելունեւ՝ թէ ոչ ամէն մէկ խօսքը՝ դոնէ ամէն մէկ փոքր յօդուածը պատշաճ խոհեմութիւնով հանդարտ շրջահայեցութիւնով ու այրական ծանրութենով գրել պիտոր ըլլայ։ Որչափ որ աղատական կողմը բռնօղ ու բարիտալ ըսուած կողման՝ կերպով մը հակող ըլլայ, կարծեմ որ հրապարակական անձի մը, ևս առաւել աղդի մը պաշտօնատարին վրայ խօսած, կամ թէ ըսենք՝ իր լրագրին մէջը յօդուած մը առած ժամանակը՝ այն անձին աստիճանին՝ կարդին ու պաշտօնին վրայ աղէկ մտադրութիւն պիտի ընէ։ Յիրաւի կան

Հիսակու ատենս՝ առաւելապէս Գաղղիայի, խոս  
լիայի ու Վերասանիսցի մէջ՝ քանի մը լսագիրներ  
ու հրապարակական գրուածքներ, որոնք աս մա-  
սիս մէջը ուղիղ կարգի ու կանոնի սահմանէն  
դուրս ելլելնին յայտնի կրցուցնեն։ Բայց պար-  
պիսի լրագիրներուն ու գրուածներուն ճշմարտա-  
սիրոց առջեր ինչ յարդ ունենալնին ալ ամենուն  
յայտնի է, և թէ պէտ չենք կրնար հաստատել որ  
Արշալոյս Նորարատեան լրագրին հրատարակիչը  
ինք իրմէ շարժեալ ատ յառաջաբանական յօդ-  
ուածը գրած է։ և նչ կրնանք ըսել՝ որ ատ նա-  
մակը շննծու բան մըն է, կամ թէ՝ հրատարա-  
կիչը ստութեամք կըսէ որ անիկա Հռոմէական  
համագործ եղբօրմէ մը ընկալած եմ, ասկայն քանի  
որ հասարակութեան յայտնի չէ ան նամակը գրա-  
լին անձը ու անունը, շատ մարդ կրնալ անոր  
հռոմէական Հայէ մը գրուած ըլլալուն վրայ իրա-  
ւամբք տարակուաիլ։ Բայց դնենք թէ իրօք ա-  
նանկ անձէ մը գրուած ու հրատարակիչն խու-  
րուած ըլլայ, ինքը անիկա ընդունելով ու հրա-  
տարակելով՝ խոհեմութեան կանոնաց ու իր  
պաշտօնին վայելուչ ծանրութեան դէմ ընելէն ՚ի  
զատ, նաև բոլոր նախակին մէջը տիրօղ յանդգը-  
նական լեզուին յանցանացը ծանրութիւնը իր  
վրան իննալը անտարակուսելի ու աշխարհածա-  
նօթք բան մըն է։ Ուզի կըթուի թէ Արշալոյս Ա-  
րարատեան լրագրին հրատարակիչը աս բաները  
այնչափ մտագրութեան արժանի չխեպէր, որով  
հետեւ աս առջի հեղուն չէ՝ որ մեր աղդին ու  
Ակեղեցին Վլսուն պատոցն դէմ Համագործեաց

ըստած ընկերութեան պատճառով աս անդամ-  
ւանին նման բաներ գրելու և իր լրագրին մէջը  
ընդունելու ու հրատարակելու կը համարձակի .

Իսպաց պատուական հրատարակիչը թերեւս կը  
պատասխանէ . մենք աղատութիւն ունինք ու-  
զածնիս գրելու , ու մեզի խաւրուած նամակ , յօ-  
դուած ու գրութիւն մը հրատարակելը մեզի  
ոչոք կընայ արգելել : Քաջ է . սակայն ես առ  
տեղս ամէն իրաւասէր ընթերցողներուս ու բո-  
լոր աղդին ընդհանրութեանը առջել կը հարցը-  
նեմ . թէ որ անկողմասէր հրատարակիչն բուն աղ-  
գայնոցը մեծերէն մէկը , չեմ ըսեր՝ Գերապատիւ-  
Պատրիարդը , կամ անոր նման բարձր աստիճան  
անձ մը , հապա անոնցմէ վար աստիճանի մէջ  
գտնուող անձ մըն ալիր իշխանութեանը հրա-  
տակ ըլլօղ անձանց վրայօք կարդաւ որսւթիւն մը  
ընելու ըլլար , աս լուսաւրեալ դարուս մէջը աղատ  
լրագիր հրատարակողը կըհամարձակէ՞ր արդեօք՝  
Գերապատիւ Հասունեան Նախագահ Արքեպի-  
սկոպոսին ըրած կարգաւորութիւններուն դէմ գը-  
րածին նման բան մը գրելու . կամ թէ ասանկ  
ըսենք , այն անձին դէմ առանձնական մարդէ մը  
գրուած ն սմակ ու յօդուած մը ( որ ատ 377 թո-  
ւոյն մէջը գրուած նամակին մէկ կտորին խօսքե-  
րուն նման խօսքեր ունենար ) հրատարակելու :  
Կաոր վրայ թնդինքը և ուրիշները մտածեն : Ո՞ենք  
միայն կուգէինք գիտնալ՝ թէ արդեօք լուսաւրեալ  
դարու մէջ աղդի մը Գլուխը կամ եկեղեցական  
Մեծը՝ անսնկ նախատական ու թշնամանադիր

Խոսքերով՝ արհամարհելը չէ թէ միան Ուղղափառ  
Հայոց այլև ընդհանուր աղբին վրայ ամենեւին աղ-  
դեցութիւն մը ըրած չէ մի։ Վիթէ ընդհանուր  
աղբին ամիրաներէն, իշխաններէն ու վարդապետ  
ներէն շատերը, մանաւանդ թէ առ հասարակ աւ  
մէն աղնուաբարոյ անձինք կը նանան մի հաճութիւն  
ու հաւանութիւննալու հանդարտ մոքովկենալ՝  
երբոր իրենց մէկ աղբակցին գրութեանը մէջը՝  
կամ որ շատ աւելի է՝ բոլոր աղբին մէջը հրատա-  
րակւող լրագրին մէջ անանկ յօդուած մը կը կար-  
դան, որուն հեղինակը կը համարձակի՝ չէ հա-  
սարակ հրատարակական անձ մը, հապա Նատու-  
ծոյ բարձրելոյ օծեալ մը. չէ պարզ քահանաց,  
վարդապետ ու եպիսկոպոս մը. հապա աղբի մը  
հոգեւոր գլուխ ըլլօղ Նըքեպիսկոպոս, այսինքն  
Հայրապետ մը՝ մէկ քանի հոգիէ գահավիժու-  
թեամբ մասնուած ու գրուած ընկերութիւն մը  
աղբին և կրօնին վեասակար սեպելով՝ իր բարձր  
սպաշտոնին պարտքէն ստիպեալ անոր վտանգնե-  
րէն իր խնամոց յանձնուած Հօտը ապահովցնե-  
լու աշխատելուն համար՝ զրաբարտելու եւ այնցով  
զրաբարտելու ու թշնամանելու, մինչեւ զվախնայ  
ու (ներէն մեղի աղնիւ ընթերցողները) չամքնաց  
ըսելու՝ թէ առ “ պատրիարք արքեպիսկոպոսը  
շատ անարժան միջոցներ ’ի գործ գրաւ. : ” Յիրաւի  
ամբաստանելը, չարիք խօսելը, բամբ ասելը անանկ  
դիւրին բան է, որ մարդ անիկա ընելու համար՝  
լեզուն գործածելու կարողութենէ ուրիշ բանի  
չիկարօտիր։ Իսյց ամբաստանութիւնը հաստա-  
տելը, խօսած չարիքը ապացուցիւք վաւերացը՝

նելը, ու շատ անարժան մշշներ ՚ի գործ դրամ՝ խօսքերը գրչին տակը եկած ատենը համարձակ զրեցն եաքը՝ այն անարժան միջոցները մէկ մէկ առնուանելը, ան ալ ոչ ՚ի լրոյ կամ գրոյ ոճանց ուսեալ, հապավաւերական ու հաստատուն վկայութիւններէն ստուգեալ, տհա ասէ գործ անազառութեան, արդարութեան ու լրուսաւորեալ դարու, մը արժանի կրթութեան, ուսուի և անկազմաանէր ու անազառ լրագիր գրողի մը, որն որ սպարտական է նաև աս ալ գիտնալու՝ թէ ազգի մը Գլխուն դաղլիլը՝ այն ազդը յողի վկաւորելէ. մանաւանդ անանի Գլխու մը, որն որ Հռոմայուաւական սուրբ Աթոռէն Եղղին հոգեւոր հովիւ ու առաջնորդ գրուելէն ՚ի զատ, նաև նոյն խակ աշխարհական մեծազօր Տերութենէն իբրեւ այնպիսի հոգեւոր Գլուխ ճանցուած ու մեծացուած է . . . . . : Ա. թէ որ աս բանիս միտք չդնելով՝ այն գերապատիւ անձին դէմ նախատական խօսքեր գրելու, կամ ուրիշներէն գրուածը ընդունելու և հրատարակելու ըլլայ, նոյն խակ աշխարհական մեծազօր Տերութեան առջևն ալ ինքը զինքը պատասխանատուութեան վրանդին մէջ չի ձգե՞ր մի:

Վիթէ ազատութիւնը լրագիր գրողի մը ասքանները ամեննեին չնկատելու համարձակութիւն կուտաց մի. կամ թէ ազատութիւն գտած ըլլալով՝ այսպիսի անփայել յօդսւածներ գրելը ու հրատարակելը կրթեալ հրատարակի մը արդիւնք կրնաց մի սեպուիլ: Կարծեմ ամէն տեղեակ մարդ ինծի իրաւունք կուտաց՝ թէ որ ըսե-

լու ըլլամ՝ որ հիմակուան ատենս՝ առաւելապէս ըրագիր գրողի մը՝ դժուար բան մը չէ՝ պղտորեալ ու խոռվեալ միտքերը ու սիրտերը աւելի ևս դրգուելը ու խոռվելը . Հապա դժուար , արդիւնաւոր ու շատ սպաննալի բան կըլլայ իրեն՝ թէ որ այն խոռվեալ միտքերը ու սիրտերը հաշտարար խօսքերով ու յօդուածներով հանդարտեցնելու կարող ըլլայ . միայն թէ խօսուած բանը իրեն վերաբերած նիւթ ըլլայ , մասնաւորապէս՝ կրօնական նիւթ ըլլայ , որովհետեւ ասանկ նիւթի մէջ (մեր առաջիկայ գիպուածին վրայ խօսելով) ոչ ինքը ու ոչ իրեն թղթակիցը՝ քննիչ , դատաւոր ու վճիռ տուող կրնայ ըլլալ : Աս ասանկ մտածելով բարեկամաբար խորհուրդ կուտանք յարգոյ հրատարակչին՝ իր լքագրին թերթերը փոխանակ այսպիսի իր վիճակէն ու նիւթէն դուրս ըլլող գրգոիչ յօդուածներով աղտեղելու , ու անովիր համբաւը Ճշմարիտ աղդասիրաց ու Ճշմարտապէս խոհեմ ու ծանրագլուխ ընթերցողաց առջին արատաւոր ընելու , բազմածին ժամանակիս մատակարարած ուրիշ բաղադրոյին և ուսումնական ու կրթական յօդուածներով զարդարել . որով ընթերցողները զուարձացունելէն , կրթելէն ու գոհ ընելէն 'ի զատ՝ թէ իրեն ու թէ իր լքագրին պարծանք ստանայ : Ասոնք իբր հարեւանցի ու յաջորդ խօսքերնուս մէջը իշուելու նամակին առ թուլը խօսելէն ետքը , դառնանք ան նամակին մեր առջել դրած նիւթը քննենք :

Դրուածք մը խորատես ու անաշառ մտքով քննելու և աղէկ հասկընալու համար հարկ չկրայ :

ամսոր ամէն մէկ բառը կամ փոքր իմաստը դիտել.  
և ոչ նայիլ թէ արդեօք հեղինակը փիլիսոփիայ ձեւանալով պարզամտաց ու կիսկատար իմաստնոց  
առջին մեծաբանութեամբ ու փքացօղ խօսքերով  
իր գրուածքին մասնաւոր հեղինակութիւն  
ու ազդուութիւն տալու կը ջանայ, հապա պէտք  
է մասնաւորապէս գրուած նիւթին գլխաւոր դիտաւորութեանը միտք դնել, անիկա քննել ու  
գտնալ. ու անիկա իմանալէն ետքը ամէն մէկ  
բառին ու իմաստին բուն միտքը ինք իրմէ դուրս  
կելլէ ու պայծառ կերեւայ : Ա.րդ՝ Ա.րշալոյս Ա.րա-  
րատեան լրագրին 377 թուոյն մէջը դրուած նա-  
մակին հեղինակը մասնաւոր թշնամութեան կամ  
վրէմինդրութեան հոգիէն շարժած է, թէ մի-  
այն համազգեսց ըսուած ընկերութեան պաշտ-  
պանութիւն ընելու մոքով պայտ գրուածքը հը-  
րատարակեր է՝ չենք քններ, բայց միայն իր գրին  
վերջաբանու թեանը մէջը ըրած անհամ ու խար-  
դախ դաւանութենէն ու հրատարակչին վկայ-  
ութենէ իմանալով որ հռոմէական եկեղեցւոյ  
հաւատացեալներէն ձեւանալ կուղէ, մէյ մըն ալ  
թղթին սկիզբէն մինչուկ վերջը շարած խօսքերը  
աչքէ անցընելով սրտերնիս դառն ու տաստիկ  
ցաւով կը լեցուի, ինչու որ կը տեսնենք թէ ազ-  
գերնուս մէջը ասանկ լուսաւութաւ դարու մէջ դեռ  
անանկ անձ մը կը գտնըլի, որ բուն դատը թող  
տալով ու դատաւորները բամբառելով ու թշնա-  
մանելով կը կարծէ իրէն կողման յաղթութիւն  
ստանալ, որն որ պարսաւելի տղիտութեան ու  
խակութեան գործ է, ինչպէս իմաստունք գիտեն

ու կը վկայեն : Եթէ ան նամակին գրողը իր գը-  
րութեանը ուրիշ վերջաբանութիւն մը ըներ , ու  
բոլոր նամակին խօսքերէն ետքը առ նոյն խել եր-  
կու ստուկի խմառոնց առջին հակասականերեցող  
ծաղրական խօսքերը չըսեր՝ որ ինքը Հռոմեայի  
սուրբ գահուն ընդդիմախօսներէն չէ , հապամե-  
ջը ծնած կրօնքին հաւատարիմ որդիներէն է , և  
այն գոնէ զինքը օտար կրօնքի մը անդամ ու օ-  
տար Եկեղեցւոյ մը հպատակ սեպելով՝ իբրև ան-  
վընաս թշնամիմը կը թողուինք՝ որ Երթայ ուզա-  
ծը խօսի ու գրէ : Այց որովհետեւ այն վերջա-  
բանական դաւանութիւնովը զինքը հռոմեական  
հայ կը ձեւացընէ , որով և դիւրախառ ու միա-  
միտ անձանց վտանգաւոր քարեկամ մը կրնայը-  
լալ , անոր համար մեղի պարտ համարեցանք ան-  
նամակին նիւթը ու խօսքերը աղէկ մը քննելէն  
ետքը՝ աս գրուածքնիս խոհական անձանց խոր-  
հըրդովը գուրս հանել . թէպէտ տարակոյս չու-  
նինք՝ որ առ լրագիրը ու նամակը կարդացողնեւ-  
րուն մէջէն քիչ մը խոհեմ ու պատես միտք ունե-  
ցողներն խել նամակին մէջը՝ տիրօղ հոգին յայտնի  
տեսած ըլլան : Այնաւանդ հաստատ գիտենք՝  
որ նոյն խել Համաղդեաց ըսուած ընկերութեան  
քարեկամներէն ու պաշտպաններէն շատերը ա-  
նանկ հրապարակական գրուածքի մը մէջ այնպի-  
սի լեզու մը լսելով , ան աշխրենց ընկերակից ու  
կրօնակից ձեւացող անձէ մը , այնչափ սրտերնին  
այլաշլած է , որ աս կտորը ալ ջատագովութիւն  
չի վերցուներ , ասիկա մեր դատին բոլորովին՝ կոր-  
սուելուն առիթ ու պատճառ պիտի ըլլայ՝ կ'ըսեն :

Եւ թէպէտ ոմանկը ալ ամսոյս <sup>10/22</sup>՝ թուականով՝  
տպագրուած ծանուցումով ան յօդուածին դէմ  
ի՞ւ բոլո՞ւ կուզեն նէ ալ՝ այն յօդուածը Հա-  
մազգեաց ըսուած ընկերութեան մուաց համա-  
ձայն ըլլալը չեն ուրանար, այլ միայն նոյն յօդ-  
ուածը կամնամակը շաբագրողը Համազգեաց ըս-  
ուած ընկերութեան Գիպալու-Աւամբը ու Տանի-  
յու-Աւամբը գրած չե ըսելով միամտաց աչքը ներ-  
կել կ'ուզեն, ու ան ծանուցումով ընկերութե-  
նէ ծագած կամ ծագիլու վնասները որպէս թէ  
ընկերութեան պտուղները չ'ըլլալը երկցընե-  
լու կը ջանան: Վակայն բանը հառարակութեան  
աչքը անանկ աղէկ բացաւ, որ ալ ամէն մարդ-  
աս կերպ մեկնութիւններէն դիւրաւ չի կրնար  
խաբուիլ, ու միամբ ովարներու հօգի պէս ամէն յայնի  
եփեւն երկար: . . . . .

Հիմակ մենք գրուածքներնուա աս մասին մէ-  
ջը յիշեալ նամակին նիւթին վրայ խօսիլ ուզելով  
նախ առաջին կենթադրենք որ մեր ընթերցող  
ները յիշեալ լրագրին 377 թիւը ամբողջ կար-  
դացերեն: Կայսար կենթադրենք որ Հռոմայու-  
սուրը ժողովքին Համազգեաց ըսուած ընկերու-  
թեան վրայօք գրած թուղթը կարդացեր են ու  
անոր միտքը խմացեր են: Բայց գուցէ անիկա  
կարդալէն ետքը սմանց մոքին մէջը տարակոյս մը  
ծնած ըլլայ, թէ արդեօք սուրբ ժողովոյն վախը  
ու գուշակութիւնը՝ թէ աս ընկերութիւնը վը-  
տանգաւոր ու մնասակար կրնայ ըլլալ՝ հիմնական  
ու հաստատունէ թէ չէ: Բայց յիշեալ լրագրին  
մէջը նոյն սուրբ Ժողովոյն յիշեալ թղթին իբր:

պատասխանը հրատարակուած նամակը կարդա-  
լէն ետքը՝ կարծէմ որ նամակին հեղինակը իր ան-  
կերպ շանդգնական գրութիւնով անոնց տա-  
րակցուը կատարելապէս փարատած է, ու իրենց  
յայտնի ցուցուցած է՝ թէ իրաւցընէ հիմնական  
ու իրաւացի է եղեր սաւրբ Ճողովքին վախը՝ թէ  
մտութիւնի ընկերութենէ չարիք կրնան ծագիլ, Ազգին  
ու զգափառութիւնը ապականելու բողբոջներ ել-  
լել, ու անիկա զանազան վնասակար կարծիքնե-  
րու խոտորեցնել:

Դուցէ աս խօսքերս ոմանք խիստ ու չափա-  
գանց սեպելով ինձի հարցունեն՝ թէ նամակին  
որ մասը ու որ խօսքերը աս ըսածիդ վրայ կրնաս  
բերել. որոնց կը պատասխանեմ նախ, ու զգա-  
փառ հաւատոյ տարածման համար ամենայն կեր-  
պիւ ջանացօղ սուրբ Ճողովոյն պատկառելի ատ-  
եանէն ելած վճիռ մը, որն որ Արքազան հայրեր-  
նիս Պիոս թ. հաստատած է, (ինչպէս վճռին  
խօսքերը յայտնի կը վկայեն), իրբեւ առանց ան-  
ոռապ վիայութեան, աղբու պատճառներու և ճիշտ ու-  
շաւելուկան ապացոյցներու Շիշահաւան ժողովուրբը  
անվնաս ու աղէկ ճամբէն ետք գարցունող, հե-  
տեաբար՝ խաբէական, տգիստական ու անխօհեմ  
գրութեան մը տեղ դնելը, ինչպէս նամակին հե-  
ղինակը իր գրուածքին առջի մասին մէջը կընէ,  
խօսքիս հաստատութիւն ու անտարակուսելի  
վկայութիւն չէ մի.

Երկրորդ կը պատասխանեմ՝ վերը ըսած խօս-  
քերս չի հաստատեր մի նամակին երկրորդ մասը  
կամ պարբերութիւնը, ուր լուսաւորեալ հեղինա-

կը սուրբ Ժողովքին անդամներուն, խորհրդականներուն, ու Կաթուղիկէ Ակեղեցւոյն Վլսին հրամանով ու ընտրութեամբը ան ժողովքիննախագահ դրուած Կարդինալին ով և որպիսի անձինք ըլլալին ամեննին զինուելով ու չիշելով կը յանդգնի գրելու, թէ առ սուրբ Ժողովքը, (կամ ինչպէս ինքը կ'անուանէ՝ Տարածման հաւատոյ թղթոյն հեղինակը), առանց քննելու՝ թէ արդեօք Համազգեաց ընկերութեան վրայօք իրեն ծանօթութիւն տուող անձը՝ Աստուծոյ երկիւզը ունեցող, իրաւասէր ու Ճմարտախօս, Վղդին բարեացը ու յառաջադիմութեանը ցանկացող՝ թէ թշուառ և աղէտալի վիճակի մէջ ձրգելու ջանացող, խոռվութեան գրգռիչ, ու զրպարտիչ և սուտ զրուց . . . . մարդ է թէ չէ, նաև առանց ուրիշ քննութիւն մը ընելու, կամ իր վճռոյն հիմնական պատճառ մը գտնելու, և վախցուած վտանգը առանց որոշ ճիշդ ու անտարտամ խօսքերով բացատրելու՝ առ վճիւը սահմաներ, գրեր, կնքեր, ու աղգին մէջը տարածելու համար խաւրեր է։ Երդ՝ հռոմէական եկեղեցւոյ մէջը շատ դարերէ ՚ի վեր ամէն կաթողիկէ քրիստոնեաց աղգերէն, թագաւորներէն ու իշխաններէն ճանցուած, մեծարուած ու պատուած պատկառելի սուրբ Ժողովքէ մը կաթողիկէ եկեղեցւոյ ծայրագոյն գլխոյն հաճութեամբը ու հաւանանութեամբը հրատարակուած վճռոյ դէմ այդ ընկերութեան մէկ անդամին կամ պաշտպանին այսափ ու այսպիսի արհամարհական՝ յանդուգն ու քստմնելի լեզու բանեցընելը (ան ալ՝

նոյն եկեղեցիէն դուքս ըլլող մարդու մը լրագրին  
մէջը . ) նոյն սու քք Ճաղավքին վախու ու տարակոյ-  
ութ ջնողարացներ , ուստի և վերը ըստ խօսքե-  
րը ալ չի հաստատեր մի : Աւր թաղունք ան ալ  
որ աս ( Ճամաղդեաց ըստած ընկերութեան ան !  
դամէ երևցող կամ ձեւացող ) անձը ան քստմնելի  
խօսքերը շաբելէն Եւտքը՝ չի վախնապ ու չի սոս-  
կար՝ “ Ո՞ւ առնուցուս զանուն Աստուծոյ քո ՚ի վե-  
րայ մնութեաց ” սպառնացող Արարչին ( որ ոչ է  
Աստուծութեան , այլ խաղաղութեան և  
ոիրոյ , ) երկրապատկելի անունը պարապ տեղը յի-  
շելու , ըսելով թէ կը յուսամք յԱստուծութ՝ որ  
ընկերութեան ոէրը և յօդակապնէ , թէ աս ըն-  
կերութիւնը Ճռամացու ժողովքին կամ եկեղե-  
ցիին տուած վճիռէն բնաւ վնաս մը չի կրելով  
անվրէս միջոցներով յառաջ կերթայ , ու երբէք  
ետ չիմնար : Ասիկայ անկրօն յանդգնութիւն չէ  
մի՛ զլաստութ սէր ու յօդակապ անուանելը ա-  
նանի ընկերութեան մը՝ զօր՝ երկրիս վրայ իր փո-  
խանսորդը Արքազան Քահանացավետը մասնաւոր  
թղթով մերժածէ . ու այդպիսի ընկերութիւն  
մը առաջ տանելու համար գործածուելու միջոց-  
ները դատապարտելի գարշելի ու ուզգափառու-  
թիւնը վտանգի մէջ ձգելու միջոցներ չեն ըլլար  
տէ ի՞նչ կըրան : Ահա աս ընկերութեան վան-  
դաւոր ու վնասակար ըլլարուն վրայօք Առերք Ճա-  
ղավքին իրաւացի վախին յացնի հաստատութիւ-  
նը ու Ազգին ու զբափառութիւնը ասղականելու-  
անհնաղանդութեան , ու ստի և կամակարութեան  
սկիզբները :

Երբորդ, վերը ըսած խօսքիտ հաստատութիւնը վաւերացնելու համար կը պատասխանեմ, մասնաւանդ թէ կազմակերպ ամէն մէկ շուստէական Ռւդղափառ շայը ու առ հաստրակ ամէն անկողմնասէր ու իրաւասէր շայը հանդարտ մոռը կարդալ ոյն ըստառորեալ դարուս մէջ գրուած նամակին երրորդ պարբերութեան մէջը հեղինա. Այն գրածները, ուր մամնաւորի իջնալով, ու շուստէական եկեղեցւց՝ Օայրագացն Վահանայա պետէն (Սմաննեան մեծադոր Յագաւորներնուս ու անոր Տերութեանը մասնաւոր դեսպանու թեամբ խաւրուած գերասպատիւ Երբեպիսկոպու որ յանուանէ բամբասելու սկսելով առանկ կը խօսի : “ Աս արքեպիսկոպուր ու Եռաքելական ու Դեսպանը քանի մը պիմար ու անիրո ճարդոց ա կանջ դնելով, առանց արդար քննութիւնն և դատաստան ընելու ինքը խաբվելուն ու սուպը ըն ու բունելուն ետքը գնաց սուրբ ժողովքն ալ խա բեց, ու այս անգելը ու անյարմար յորդորանքը, այսինքն վճիռը խրկել տուաւ ” : Վատմնելի զրաբարտութիւն, անխիզ բամբասանք, մանաւանդ ինքը զինքը շուստէառութիւնն որդի քակը չամցող անձի մը բերանը նոյն եկեղեցիէն մեծարուած բարձրաստիճան անձի մը դէմ : Բայց բարեմիտ ընթերցովներս ասով ամէն բանը լմն ցաւ չի կարծեն, հապա նամակին ընթերցուածը առաջ տանելով տեսնեն՝ թէ Երբոր մարդ մը իր դատը իրաւտիքը կամ անիրաւի պաշտպանելու համար երկիւղածութեան ու ամօթոց կազը հեղմը կը խզէ և ուզածը կամ գրչին պակը եկածը

գրելու իշխանութիւն ունի կարծելով ոչ ստոյդ  
պատմութեանց Յօրէնքը կը պահէ , ու ոչ ուղիղ  
քննութեան կանոնները կը յարգէ , հապայանձ  
նապատանութեամբ մը կը համարի՝ թէ քանի որ  
պարզամիտ ու ամէն խօսքէ դիւրաւ խաբւող  
կարգացողներ գտածէ՝ ինչ որ ըսելու ըլլայնէ իբր  
ճշմարտութեան պատգամ կընդունուի ու կը  
յարգուի , ան ատենը՝ ալ մասնաւոր անձերը պա-  
խարակելը ու թշնամանելը բաւական չխսեպեր ,  
հապա պատերազմը աւելի ևս առաջ մղելով՝ իր  
յանդուգն ու անկրօն լեզուն ու գրիչը ընդհա-  
նուր իշխանութեան ալ կը հասցնէ : Եհա առ  
նամակին կրօնակէր հեղինակն ալ , որ զինքն կը  
ձեւացընէ հռոմէական հայ մը , իր մասնաւոր ե-  
կեղեցւոյն հոգեւոր Գլխուն , անկից ետքը Հռո-  
մայու սուրբ Աթոռէն դեսպանութեամբ ու Ա-  
ռաքելական պաշտօնով խաւրուած Աքքեպիսկո-  
պոսի մը , ու վերջը նոյն Աթոռին ընտրութեամբը  
գրուած մեծարելի Առաք ժողովոյմը դէմ ամէն  
ուղածները ըսելէն ետեւ , ամէն կապանքը կը խը-  
զէ , ամէն շափը կը թողու , ու համարձակ աներ-  
կիւղ նոյն խակ Հռոմայ եկեղեցւոյն դէմ գրիչը  
սրելով , ահագին սպառնալեօք ասանկ կը դուսայ-  
ն Ինչպէս շատ անդամ եղած է որ անիրաւ վճիռներ  
“ պրուած են Հռոմայն ” , որոնք երկան կ’ըլլայ հոս  
“ մէկ մէկ շարակարգել , բայց ժամանակին պա-  
” րագայները , թէ որ բռնադատեն նէ , կը պար-  
” տաւորինք յայտնի դնել . ինչպէս գրուած են  
“ պատմութեանց գըքերուն մէջ , որոնք կարգա-  
” ցողները գիտեն ” :

Յիրաւի ըստ կարգի դործելու համար պէտք  
էր ազացէլ այն իմաստուն գրիչը՝ որ շատ ժամանակ  
չանցուցած հրատարակէ այն ամէն անիրաւ վրա  
ճիռները, որոնք իրեն մեծարած եկեղեցին, այսինքն՝  
Հռոմէական սուրբ Եկեղեցին դուրս տը.  
ւած է. որպէս զի աշխարհք ժամ մը առաջ աշնոնք ճանչնաւ, ու ասանկ բաներու մէջ տգէտ չի  
մնայ. Բայց քանի որ դեռ ինքը առ աշխատու-  
թիւնը յանձն առած չէ, մենք՝ որ մինչեւ ցայ-  
սօրս մեր կարգացած վաւերական պատմութիւն-  
ներուն ու հաւատարիմ հեղինակներուն գրոցը  
մէջ անանկ վճիռներ չենք գոտած, աս մէկ երկու  
խօսքը ըսելը հարկաւոր կը՝ դատինք:

Եղեալ և ոչ բնաւ ընկալեալ, թէ Հռոմայէն  
մէկ երկու վճիռներ տրուած են, որոնք ոմանց  
անիրաւ երեցեր են, միթէ ՚ի մասնաւորէ առ  
ընդհանուրը, կամ սակաւէն առ բազումը, ու  
մէկ երկու օրինակէն ուրիշ շատ վճիռներու իշ-  
նալով՝ անոնք ալ անիրաւ են ըսելու ուզիղ տրա-  
մաբանութիւնը ու պատմութեանց օրէնքը կը  
ներե՞ն մի. Ասոր համար թէպէտե ատնամակին  
գրիչը, որ իր գրութեանը սկիզբը զինքը իշխափայի  
մը պէս պրածաբանծ կըցուցնէ, քանի մը Եկեղեցա-  
կան պատմութիւններ ձեռքը առնելով ու զա-  
նոնք Արգոսի աջուրներով քննելէն ետքը՝ մէկ  
երկու վճիռ կարծէ գտնալ, որ իրեն ու իր հա-  
մախոհներուն (որոնք գիտենք թէ շատ քիչ են,)  
անիրաւ երեան, միթէ անկից կընա՞յ ըստ ուզիղ  
կանոնաց տրամաբանութեան հետեցնել որ՝ ու-  
րեմն ուրիշ շատ վճիռներ ալ, ու ՚ի մասնաւ որի  
3.

Համազգեաց ըսուած ընկերութեան դէմ տրը-  
ուած առ վճիռն ալ անիրաւ է : Ինքը իմաստուն  
գոիչը զինքը ու եր ընկերակիցները հատօրակ ժո-  
ղովուրդէն զատելով կը պարծի՝ որ Հռոմ այսպի-  
սի միջոցներով, կամ ( իր նամակին յատուկ խօս-  
քերովը ըսենք՝ ) “ այսպիսի անորոշ, ինչաստական ու  
” Տիկն Գրուածներով միայն տղէտները ու պարզա-  
՛ միտ ժողովուրդը կրնաց հաւանեցնել, համողել  
” վաստըկիլ, ան ալ առ ժամտնակ մի ” . իոկ ի-  
րեն պէս՝ այսինքն նամակին հեղինակին պէս խոհա-  
կան ու լուսաւորաւ միանելը անանկ վճիռներէն ու  
գրուածներէն կամ յորդորանքներէն չեն շարժիր,  
չեն համոզուիր ու իրենց գիտցածէն ետ չեն  
դառնար : Կախանձելի՝ լուսաւորութիւն : Հռո-  
մայ Առւրբ Եկեղեցւոյ որդի ըլլալու պարծնցող  
անձի մը փոյլած Ուղղափառական հնաղանդութիւն :  
Հապա թէ որ ինքը քանի մը կողմնակալ ու Եկե-  
ղեցւոյ թշնամի ըլլօղ հեղինակներուն գրոցը մէջ  
Հռոմայու տուած վճիռներուն մէջէն անիրաւ  
կարծուած բան մը գտնալով դուրս հանելու ըլ-  
լայ, ինչպէս որ կը խոստանայ կամ կը սպառնայ, կը  
կարծէ՞ մի որ անով ճշմարիտ իմաստնոց կամ ըստ  
Կոստուծոյ լուսաւորեալ բարեմիտ ժողովրդեան  
առջին իր պաշտպանած անձունի դատը ընդու-  
նելի պիտոր ըլլայ : Ո՞ր տրամաբանը, ո՞ր ճշմարիտ  
փիլիսոփան, ո՞ր խոհական մարդը՝ մանաւանդ  
թէ ո՞ր Ուղղափառ Քրիստոնեայն անանկ պատ-  
կառելի ատեանի, անանկ Առւրբ Ժողովքի, ա-  
նանկ իմաստուն Եկեղեցւոյ վճիռները ընդունե-  
լու, կամ ընդունելու համար տարակցս մը ու-

նենալով՝ ինքնահաճ քննչի մը միակողմանիքը՝  
նութեան, դատողութեան ու դատաստանին իր-  
եւ օրինաւոր ու միանգամայն անաշառ դատաւո-  
րի պատգամին հետեւլով կրնայ համոզուիլ որ՝  
ուրեմն Հռոմայ եկեղեցւոյն աս կամ ան վճիռը,  
ուստի և 1850 մայիսի 28 ին իր խնամոցը յանձ-  
նուած աղդի մը վերաբերեալ նիւթի մը վրայօք  
տուած վճիռը անիրաւ, ուստի և մերժելի, 'ի  
հնաղանդութիւն չպարտաւորող ու ոչնչ սեպ-  
ուի՛ — Չէ՛, չէ՛, այդ առանց տրամաբանութեան  
խմատասիրօղ, առանց հմտութեան վիճող ու ա-  
ռանց պատճառի հակառակօղ, գրիչը չկարծէ՞որ  
Վզգերնիս այնչափ տգէտ ու խաւարամիտ ըլլայ,  
որ չի կրնայ տեսնել ու հատկրնալ՝ թէ այսպիսի  
կրօնական ծանր ու միանգամայն փափուկնիւթի  
վրայ գրուած աս տեսակ յանդուգն խօսքերուն  
տակը ինչպիսի ոգի թշնամութեան, հակառակու-  
թեան ու վնասակար աղատասիրութեան ծածկ  
կուած է . . . :

'Կաև աս ալ հաստատ գիտնայ այդ նամակին  
հեղինակը՝ որ Ճշմարտութեան հիմանը վրայ կե-  
ցողը ու Ճշմարտութիւնը պաշտպանողը ոչ ան  
կերպ սպառնալիքէն կը վախնայ, ու ոչ այնպիսի  
սպառնալեաց պատճառաւ իր հաստատուն հա-  
մոզմամբը բռնած ուղիղ ճամբէն յաջ կամ յահ-  
եակ կը խոտորի՛: 'Կաև չկարօտիր՝ իրենց վլճակը  
ու հմտութեան չափը չ ճանչնալով անյաղթելի  
եկեղեցւոյ դարուց 'ի դարս հաստատեալ իրաւ-  
անցը դէմ խմատակութեամբ հնարուած պատ-  
ճառներու, օրինակներու և ծուռ մեկնըուած

Դիմումածներու ուժով մաքառօղ ժամանակին քանի մը կէս ուստուտ իմաստուններէն խրատ ու համար առնելու, թէ արդեօք առ սուրբ ու անո խակալ եկեղեցին ամէն վճիռները իրաւացի՝ արդար ու ընդունելի են, չ' նէ անոնց մէջը անի բաւ ու մերժելի վճիռներ ալ կը գտնուին: Հռու մայու վճիռներուն վրաց այսափի խօսքը կարծեմ բաւական է:

Բայց նամակին հեղինակը հռոմայու, կամ սուրբ Ժողովքին դէմ ուրիշ բան մըն ալ ունի, որն որ իմաստուն խոհականութամբ հիմակու հիմայ ՚ի ծածուկ ու հարևանցի կը ծանուցանէ. այսինքն թէ՝ հռոմ ու Առքը Ժողովքը զանազան տեղերու կամ ազգերու հետ անուղղակի կերպով պայմանագրութիւններ ունի, որով երբեմն անանկ բաներու, կամ ընկերութիւններու ( թերեւս և վարդապետութիւններու ) աչք կը գոցէ, մանաւանդ թէ հաւանութիւն կուտայ, որոնք յայտնապէս պիտի մերժէր, թէ որ այն պայմանագրութիւնները իրեն արգելք չըլային: Ուստի թէ որ մեր Ազգն ալ, կամ առանձինն՝ ամազգեաց ընկերութիւնն ալ հոռմայի սուրբ գահին հետ ասանի անուղղակի իւրայուն պայմանագրութիւնն ըը ունենար սուրբ ժողովուն պիտի զիշտներ իսկոյն անոր հասպատութիւն պալու: Կառնք բուն նամակին խօսքերն են:

Աս կերպ հանձարեղ գիւտեր հեարօղ գրչին խօսքերուն դէմ միայն երկու բան ըսելը բաւական կան կը սեպենք: Վախ, յայտնապէս խօսելով՝ մենք շատ մտածեցինք ու երկան քննութիւն ըրինք, բայց մեր միաքը դեռ այնտեղի ընաւառութեաց:

ըլլալուն չկրցանք գտնել ու իմանալ՝ թէ ո՞րոնք  
են այն պայմանադրութիւնները կամ դաշինքը, ո-  
րոնց ուժովը ու պատճառաւը ստիպի չուսմ ու  
սուբք յաղովքը անանկ բաներու հաւանութիւն  
ու հաստատութիւն տալու, որոնք թէ որ ա-  
ռանց այն պայմանադրութիւններու ընդունելու  
ըլլար՝ մերժելի բանի մը հաւանութիւն տուած  
պիտոր ըլլար։ Ո՞ենք աս խմատը կը հանենք նա-  
մակին սա խօսքերէն։ Ուրիշ պեղեր կան այլ և այլ  
պայմաններու գործադրութիւններ որոնք ԱԵ որ հոս մէկ  
մէկ գրեինք մէր ռամիկ հասարակութիւնը անտեղնը ան-  
շուշ պիտի ըստն ԱԵ անոնք ալ հերետիկոնք և մոլորեալ  
են։ Իսկ ըստհակառակին Հառնայու սուրբ Գրահին իը վե-  
րաբերին։

Արդ մեզի ասանկ պայմանադրութիւններ ու  
պայմաններու գործադրութիւններ ծանօթ ըլլա-  
լով, պէտք էր սպասել մինչեւ որ նամակին հեզի-  
նակը անոնք մէկ մէկ, կամ ըստ մասին գրէր ու  
մեզի և հասարակութեան յայտնի ընէր։ Կացիրեն  
ասանկ պարապ ու վախճանազուրկ աշխատու-  
թեան պատճառ չիտալու համար՝ ետքէն կաման  
ատենաւան ըսելիքնիս հիմակուընէ կըսենք, որ  
և է աս կտորիս մէջը իրեն տալու պատախան-  
ներնուս երկրորդ մասը, այսինքն, թէպէտե մեր  
Ազգը ու ռամիկ ըսուած հասարակութիւ-  
նը գեռ նամակին գրչին ջափ մուաց լուսառ-  
ութան ու խոհականութան աստիճանի չէ հասած։  
Բայց Ատտաւծոյ շնորհօքը այդչափ լոյս ու գիտու-  
թիւն ունի՝ որ կընայ յայտնի տեսնել, ապահո-  
վագէս վկացել ու անտարակիցս խոստովանիկ՝ թէ

Հռոմացու Առլը Գահը ու անօրմեծարելի Առլը  
Ժողովքը ընդունուելու ու մերժուելու, կամ  
վտանգաւոր բան մը, յատկապէս հաւատոց ու  
բարի վարուց դէմ տարակուսելի երեցօղ բան  
մը, կարծիք եղեր է, գիշք եղեր է, ու ընկերու-  
թիւն եղեր է, ոչնչ պայմանի կամ պայմանա-  
դրութեան պատճառով ընդունած է ու կընդու-  
նի կամ կը հաստատէ : Ի՞նդ հակառակն՝ ընդու-  
նելի, անվեսան՝ մանաւանդ եկեղեցւոց ու իրեն  
հաղատակ աղդերու օգտակար բանի մը վրայ իր-  
մէն հաստատութիւն ուզուելու ըլլայ, ոչ կը  
հակառակի ու ոչ անիկայ ընդունելու ու հաստա-  
տելու համար մասնաւոր ուղղակի կամ անուղղա-  
կի կերպով դրուած պայմանադրութիւններու կը  
կարօտի ու կըսպասէ : Վանաւանդ թէ իր բարձր  
խմաստութիւնովը ու միշտ իրեն ներկայ ըլլօդ  
Հոգւցն սրբոց լուսովը ամէն ատեն նախատես  
ու զգոցը ըլլալով ոչ երեք անանկ պայմաններ կը  
դնէ ու անանկ պայմանադրութիւններ յանձն  
կառնու, որ զինքը պարտաւորեն՝ սուրբ հաւա-  
տոց ու բարի վարուց վնատակար, կամ ընդհա-  
նուր եկեղեցւոց, և կամ իր խնամոցը յանձնուած  
ու իրեն հաղատակող մասնաւոր եկեղեցիններուն  
վտանգաւոր ըլլօդ կարծիք, վարդապետութիւն,  
գիրք ու ընկերութիւն մը ընդունելու և հաստա-  
տելու : Աս է Հռոմայ եկեղեցւոյն ու Առլը Գա-  
հին միշտ հնաղանդ ու հաւատարիմ ըլլօդ Աղդեր-  
նուո՝ կամ ռամիլըսուած հասարակութիւններնուու  
հաստատ համոզումը, ուսկից զինքը ոչ նամակին  
հեղինակը ու ոչ անօր նման ուրիշ բիւր դաստիա-

բակներ կրնան խախտել ու խոտօրեցնել, թէև  
հազար ու մէկ ուշակի կամ անողակի կերպով (դը.  
ուած) պայմանագրութիւններ գտած ենք ըսելու ու  
դուրս հանելու ըլլան :

Առ յուտանք որ մինչեւ հոս գրածներէն մեր  
ճշմարտասէր ընթերցողները ըստ բաւականին  
համարցան թէ այն նամակը գրաղը յորմէ՛ հոգւոյ  
շարժեալ ու ինչպիսի պատճառներով սուրբ Ժո-  
ղովքին վճռոյն դէմ կը զինի, ու ինչ կերպով ու  
հնարքներով Համագետաց ըստած ընկերութիւ-  
նը ան վճռոյն դէմ պաշտպանելու կը ջանաց :

Վերը յիշածնելնէս 'ի զտո ուրիշ երեւէկ փաստ  
մըն ալ ձեռք կառնէ իր դատին յաղթութիւն  
ստանալու համար : Աս փաստին գլխաւոր իմաս-  
տը ու դիտումը սա է՝ որ Գերապայծառ Հա-  
սունեան Կախագահը այն ընկերութիւնը ժողո-  
վով ընդունեցաւ, ու հիմակ Հռոմայու Այուրք  
Ճողովը անիկա ինչու կը մերժէ, ևայլն : Իրաւը  
զրուցելով՝ նամակին աս կտորը մեղ մասնաւորա-  
պէս ուրախացուց, ինչու որ անկից առիթ կառ-  
նենք անանկ բանի մը վրայ ճշմարիտ տեղեկու-  
թիւն ու հաստատուն լուսաւորութիւն տալու,  
որ ամէն վէճերուն փախճան կրնայ տալ, մանա-  
ւանդ ճշմարտասիրաց ու խաղաղասիրաց աւջին :  
Երդ՝ յիրաւի Ազգին մէջը ժողովք եղաւ, ուր  
Համագետաց ընկերութեան վրայօք Բարձրագոյն  
դոնէն խաւրըված մասնաւոր Պաշտօնատարի  
կամ գործակալի առջին գանաղան խօսակցութիւն-  
ներ եղան : Աւ նոյն ժողովին մէջը Գերապայծառ  
Հասունեան Կախագահը ամէն վէճերը անդամ

մը վերջացընելու ու ազգին մէջը խաղաղութիւնը հաստատելու փափագելով ընկերութեան մէջէն յայտնապէս վեստակար երեցօղ քանի մը բաները դուրս հանելով անիկա ընդունելը յանձնեառաւ։ Եւ ժողովքը լմննալէն ետքը՝ անցած աղապուածներու կոմ վարմունքներու վրայ քրիստոնէական սիրով մօռացութեան ծածկոյթը գնելու համար՝ հոն ժողովելոց վրայ Պահպանիւ աղօթքը զրուցելու չիրաժարեցաւ։ Բայց ոչ ժողովքին մէջը, ու ոչ ժողովքէն ետքը ան ընկերութեան կանոններուն իր ստորագրութիւնը դրաւ, կամ կնիքը կոխեց, ինչպէս սիսալմամբ կը զրուցէ նամակին հեղինակը։ Ատոյդ է որ ժողովին մէջը առ հասարակ ստորագրութեան խօսք մը եղաւ, ու ոչ միայն Գերապայծառ Հասունեան Նախագահէն, և հոն գտնուող վարդապետներէն, այլ բովանդակ հոն ներկայ եղող ամէն աստիճանի անձերէն ստորագրութիւն ուղուեցաւ, և առնուեցաւ, բայց չ թէ ընկերութեան կանոնները ընդունելու, կամ ընդունելու, հաստատելու, կամ մերժելու համար, այլ որովհետեւ առ Համազգեաց ըսուած ընկերութեան Հռոմէական Ուղղափառ Հայազգիներէն ՚ի զատ մէկալ Հայազգիներնալ անդամ գրելու է թէ չէ, ասոր վրայ վէճ բըլարուն համար, առաջարկուեցաւ նոյն ժողովին մէջը թէ ամէն մարդ այս բանիս վրայ իր բայցասական կամ ստորասական կարծիքը իր ստորագրութիւնովը նշանակէ։ Բանը ասմեկ ըլլալով հոն ներկայ գտնուողներուն ամէնն աւ բաց երկու կամ երեք աշխարհական անձերէն

բացասական կողմը ստորագրեցին, այսինքն թէ  
Համազգեաց ըսուած ընկերութեան Հռոմէա-  
կան Աւղափառ Հայազգիներէն 'ի զատ անդամ  
չի գրելու կողմը ստորագրեցին։ Ահա նոյն ժողո-  
վին մէջը խօսքը եղած և իւրաքանչիւրոց տուած  
ստորագրութիւնը։ Բայց և 'ի վերայ այսր ամե-  
նայնի դորձքը չի կատարուեցաւ, ինչու որ թէ  
ընկերութեան կանոնները ու թէ յիշեալ ժողով-  
քին մէջ եղածը Բարձրագոյն դրան պէտք եղաւ  
ցուցնել, անոնց վրայ ըստ պատշաճ կարգի տե-  
ղեկութիւն տալ, ու անկից իրեն վերաբերեալ  
բաներուն վրայօք հաւանութիւն առնելէն եաքը  
հրատարակել՝ ու աս ալ Բարձրագոյն դրան կող-  
մանէ չի կատարուեցաւ։ Առ միջոցիս մէջ ընկե-  
րութիւնը միշտ կը ջանար իր դորձքը առաջ տա-  
նելու, բայց վերսիշեալ ժողովքին մէջ ընկերու-  
թեան կանոններուն վրայօք եղած սրբագրու-  
թիւններուն գլխաւոր մասերուն մանաւանդ մէ-  
կը առանց կատարելու, կուղենք ըսել թէ հռո-  
մէական եկեղեցւոյ հպատակ ըլլող համազգիք  
անոր մէջէն դուրս չի հանուելէն 'ի զատ, նորէն  
այնպիսի անձանց ան ընկերութեան անդամ ու  
ընկեր դրուելնին շատերուն անձանօթ բան մը  
չէ։

Երկրորդ և գլխաւորաբար, Գերապայծառ  
Հաստնեան Վախագահը վերսիշեալ ժողովը ը-  
րած ու անոր մէջը Համազգեաց ընկերութիւնը՝  
քանի մը փոփոխութիւն ընելէն ետքը՝ ընդունե-  
լու կամք ու պատրաստութիւն դեռ ցցուցը  
ցած՝ ան ընկերութեան գլխաւոր պաշտօնատեր

ները մասնաւոր բողոքագրով իրենց դատը ընկերութեան կանոններուն հետ որբազան Գահանցապեաին կամ սուրբ Ժողովրին ծանուցած ու անոր յանձնած էին։ Անոր համար սուրբ Գահէն պատասխան մը կամ կարգագրութիւն մը չեկած՝ այն ընկերութեան ընդունելութեան կամ ընդունելութեան կամ վրայօք ժողով կամ խորհուրդ և կամ տնօրինութիւն ու ճիշդ որոշմաւմ մը չեր կընար ըլլալ։ Ու թէպէտե Հասունեան Գերապատիւ Կախագահը Աղդը տակն ու վրայ ընօղան երկար վէճերը դադարեցնելու համար խաղաղութեան ճամբայ մը գանալու մորով վերո միշեալ Ժողովրին մէջ եղած որոշմաւնքներուն ձեռնամուխ ըլլալ իրեն աւելի համարձակութիւն չի սեպեց ալ նէ, բայց որովհետեւ Առորբ Գահը ու Առորբ Ժողովքը ընկերութեան հանգամանացը՝ ընթացքին ու կանոններուն վրայ իրեն հարկաւոր ու պատշաճ երեցած զգաւշաւոր քննութիւնը ընելով, ու անոր վրայ, ինչպէս իր վճռոցն մէջը կըսէ, լուվ ու ճիշդ ծանօթութիւններ առնելով, իրյետին վճռով հանելու էր, ինչպէս ալ հանեց, որով այն ընկերութեան ու յիշեալ ժողովքին մէջ եղած որբագրութեանց ալ իրեն ընդունելի ըլլալ հրատարակեց, և Գերապայծառ Հասունեան Կախագահին ալ հըսամայեց որ իր խնամոցը յանձնուած հաւատացեալ ները ատ ընկերութենէ ետ քաշելու նայի, ու Գղերին ալ բացարձակ արգիլեց յիշեալ ընկերութեան որ և իցէ կերպիւ ձեռնտու ըլլալ, ուստի առ կարգաւորութեան ու վճռոցն թէ Գերապայծ

ծառ. Կյսիսագահ Եպիսկոպոսապետը, թէ՛ Գեղրապատիւ Պատրիարքը, և թէ՛ բոլոր եկեղեցականները ու ժողովուրդը պարտական են հնազանդելու, որչափ որ ալ յառաջագոյն ժողովը ըրած ըլլալով ընկերութիւնը փոփոխութեամբք ինչ ընդունելու ու հաստատելու խորհուրդ ըրած ու խոստում տուած ըլլուի ալ, վասն զի դատի մը վրայ Յարձրագոյն ատեանին բողոքուելէն ետքը՝ միայն ան ատեանին վճռոյն բոլորովին յօհանուելու ու որոշմանը սպասելու է, այնպէս որ անոր վճռէն առաջ ան դատին վրայօք տոորին ատեանէ եղած որպիսի և իցէ տնօրինումն իրը չեղած կը սեպուի. Ասէ, ու առկից ուրիշ բան մը չի կրնար ըլլով՝ ամէն Ոուրբ Գահին հնազանդ աշխարհականաց, քահանացից ու եպիսկոպոսաց ընելու բանը, ու միանգամայն առ նամակին պատուական հեղինակին առ կտորիս մէջը տրուելու սպատավանը :

Յիշեալ նամակին մէջը երկու բան ալ կայ; Առոնք չենք ուզեր առանց յիշատակելու թողուլ։ Վուաջինը նամակին գրչին կարծեացը նայելով՝ Ոուրբ Ժողովոյն թուղթը Համագետեաց ընկերութիւնը չի դատապարաեր՝ հապա անոր տը հաճութիւն մը կը ցուցունէ եղեր. իսկ Հասունեանք ժողովուրդը կը խորեն եղեր հասկըցընելով թէ Ոուրբ Ժողովքը առ ընկերութիւնը դատապարեց։ Ասոր կարճ ՚ի կարճոյ միայն պատասխան կուտանքը ըսելով թէ Հասունեանք չեն որ կը խաբեն Ժողովուրդը, հապա նոյն նամակին հեղինակն է որ Ոուրբ Ժողովքին վճռոյն մէջ նիւ-

Թական բառերը բնտուելով ու չ' թէ իրական միտքն ու դատումը, կը ջանայ միամիտները խաշել։ Ամէն բարեմիտ հաւատացեալ Աս րբ Ժողովքին ան Գիրը կարդալու ատեն՝ յայտնի կը տեսնաց որ Առւրբ Շմուլին միտքն ու կամքը ու որոշումը աս Համազգեաց ըսուած ընկերութենէ ժողովաւրդը հեռացնել է. որովհետեւ ոչ միայն կոստանդնուպօլոսյ աշխարհական ու կրօնաւոր Գրդերին ատընկերութեան թէ ուղղակի թէ անուղղակի կողմէ բռնելը բացարձակ կ'արդելէ, ոյլ միանդամացն կը Գո-Բայր-Ջանէ զիւր. Կախագահը որ պարապի իրեն խնամոցը յանձնուած հաւատացեալները նոյն ընկերութենէ Ետքաշերու : Ուստի Առւրբ Ժողովքին ու Շմուլին առջափ երկար քըննութենէ Ետքը վոանդաւոր ու վնասակար սեպած ու ասոր համար մերժած ու քահանաները ուժողովուրդը անկից հեռացնել ուղած ընկերութեան մը ո՞ր Ուղղափառ ու Առւրբ Շմուլին հնազանդանձ մը կրնաց ասկից Ետքը հետեւիլ, անոր մերժածը ընդունիլ, անոր վնասակար, վոանդաւոր դատածը անվոանդ ու անվնաս սեպել, ու լոկ Դադապարագու-Ենան նիւթական Բառը նամակին մէջ չի գտնելուն համար զանիկայ ընդունելի քարոզել։ Թողով ողջամիտ հաւատացեալները մտածեն :

Երկրորդ, Հառմացու Առւրբ Ժողովքին ատընկերութեան վրայ ունեցած վախը, իբր թէ անկից օր մը մեծ վնասներ կրնան ծագիլ, ուստի ապագայ չարեաց առաջը առնելու համար անիկայ հիմակուընէ վերջացնելու ջանք ընել պէտք է ըսածը՝ նամակին խոհական ու լուսաւորեալ

Հեղինակին պատճառ կուտայ՝ խօսքը ծաղրական  
ու անվայելուչ կերպով մը սրբազն Քահանայա  
պետին ու Վ սեմապատիւ կարդինալներուն ան-  
ձանցը վրայ գարձնելու , յետին խմաստակի չմայ-  
լող հանդիտութիւն կամ նմանութիւն մը ընե-  
լով . . . . . Չենք ուղեր այսպիսի խմաստակա-  
կան խօսքի մը դէմ պատասխան գրելու համար  
ժամավաճառ ըլլալ վասն զի համոզուած ենք՝ թէ  
բոլոր ընթերցողներուն մէջը և ոչ երկու հոգի  
կը գտնելվի , որ աս կտորիս մէջը նամակին հեղի-  
նակին ձայնակից ըլլալ ուղէ , կամ անոր խօսքե-  
րուն անտեղութիւնը յայտնապէս չունենաց :

Վասնաւոր ու երկան խօսքերով ցրելու արժա-  
նի չենք սեպեր նաև ան սնոտի պատճառանքը ,  
որն որ նամակին գրից կը բերէ , ըսելով թէ  
Առորք Ճաղովքին աս թուղթը խոհական միտքե-  
րու շննծու բան մը կերևայ կոր , ինչու որ , կըսէ ,  
ան թուղթը մայիս 28 ին գրուեր է Հռոմայէն  
՚ի Կոստանդնուպոլիս առ Հասունեան Գերա-  
պայծառն , բոյց Հասունեան Գերապայծառը  
մայիս 29 ին Հռոմ էր : Անոտի դատարկաբա-  
նութիւն : Եսկից ի՞նչ կընայ հետեցսւնել հակա-  
ռակորդը չենք կընար հասկընալ : Որովհետեւ Գե-  
րապայծառ Հասունեան Կախագահը Հռոմ ե-  
ղած ատենը Կոստանդնուպոլսոյ Հայոց հոգեսոր  
գլուխը ու Ելքեպիսկոպոսը ըլլալէն գաղթե՞ր էր  
մի . արդ՝ թղթին կամ վճռոյն վերնագիրը աս բա-  
նըս միայն կը ցըցունէ . ինչու որ ինչպէս նամակին  
գրողն ալ արդէն տեսած ու կարդացած պիտոր  
բայց , հոն աս խօսքերը կան . . . . « Diretta a

Monsig. Antonio Hassun Arcivescovo Primate degli Armeni di Costantinopoli „ այսինքն „ . . . . Աւզել (կամ գրեալ) առ Գերապոյ . Վնտոն Հասունեան Արքեպիսկոպոս Նախագահ Հայոց Կոստանդնուպօլիսի „ Եւ ոչ թէ ՚ի իսպանութեան պօլս ինչպէս գէթ անմտադրութեամբ կըսէ նամակին հեղինակը :

Մցնապէս մնուի է նաև երկրորդ պատճառանքը առ Աստվածառութիւն, որով Առւրբ Ժաղավիքին թուղթը շննձու հանել կուզի, սցսինքն, թէ որ Գեր Հասունեանը Հռոմ ներկայ գանըված առենը առեր է առ թուղթը Առւրբ Ժաղավիքէն, ինչու Եկած առ տենը ծածկեց Հրատարակեց : — Այլթէ թղթին մէջը անմիջապէս տարածելու ստիպսղական հրաման մը կաց մի . կամ թէ՝ խոհական առաջնորդի մը խոհեմութեանը թողուած չէ մի՝ իր թեւմին համար յայտարարութիւն մը տալու, ու կարդաւորութիւն մը ընելու համար պատշաճ ժամանակի սպասելը, ու ամէն բանը իր ընդհանուր ժողովրդեանը օդախին յազմար միջցներով ՚ի գործ գնելը :

Եհա այս ամենայն ՚ի սիրոց Ճշմարտութեան ու աղքերնուս հսկեոր օդախին ու խաղաղութեանը համար հարկ համարեցանք գրել ու ամէն Ճշմարտափրաց ու կրօնափրաց առջին գնել : Իսյց այս ամենայն ըսելէն ետքը՝ երբոր կը միշենք թէ շատ անդամ յիշուած նամակին հեղինակը Հռոմ Աստվածառութեանը Աստվածառութիւն որդիներէն ու Առւրբ Գահին պատիւը պահողներէն ըլլալը իր նամակին մերջաբանութեանը մէջ կը հատկու-

նէ , սրտերնիս անհնարին ցաւովք կը մորմոքի՝  
մուածելով թէ օր մը պիտի դայ , որ Արշալոյն Ա-  
րարատեան լրագրին այդ թերթը ընթերցողի մը  
մանաւանդ ։ Առամշական Ուզղափառ հոյ ընթեր-  
ցողի մը ձեռքը անցնելով , ու անոր մէջը այն  
յաւիտենական մուացութեան արժանի , և նոյն  
իսկ ամազգեաց ըստած ընկերութեան վրացօք  
Առւրբ Ժաղովքին ունեցած վախը ամենայն կեր  
պիւ արդարացունող նամակը կարդալով՝ պիտօք  
ստիպի ազազակելու , Աս ի նչ հպատակութիւն  
ու ի նչպիսի սրդիութիւն , և կամ ի նչպիսի  
յարդ անանկ մէկ խմատուն եկեղեցւոյ ու անոր  
Առւրբ Ժաղովքին արուած վճռոյն : Ի նչ անի-  
մանալի հակասութիւն , մի և նոյն գրուածքի  
մէջ կաթողիկէ Եկեղեցւոյ Օայրագոյն Դիլոյն ,  
անոր կարդ ինալներուն , անոնց Առւրբ Ժաղովքին  
անոր գեսսրանին , ու աղդի մը Կախագահ գրած  
Արքեպիսկոպոսին դէմամէն կերակ նախատական  
խօսքերը ու թշնամանալից զբարտութիւնները  
գրելէն ետքը , նոյն Առւրբ Դահին ընդդիմա-  
խօսներէն չեմ ըսել Պիտոր ըսէ՞ մի ան ընթեր-  
ցողը՝ թէ արդեօք անոր ժամանակին մարդիկնե-  
րը բոլորովին անմտաւթեան ու ապշութեան մէջ  
էին , որ ինքն ալ համարձակեր է՝ այնպիսի նամակ  
մը հրատարակելէն ու այնչափ խօսքեր գրելէն  
ետքը ատ դաւանութիւնը ընել , ու անով խօս-  
քերուն իբր թէ յարդ մը տալու և անոնք ըն-  
դունելի ցուցնելու ջանալ : Խակայն կը յուսանք  
որ այն ապագայ ժամանակաց ընթերցողները մեր  
սս առաջիկայ գրուածքն ալ գտնելով ու կար-

դպրով կը տեսնեն ու կիմանան՝ որ ազգը ոչ անմիտ ու ապուշ ու ոչ խորունկ քնոյ մէջ էր, որ այդ հակառակ թիւնը ու բոլոր այն նամակին ի՞նչ հոգւով գրուած ըլլոյլը տեսած ու իմացած՝ ու անոր վրայ անհնարին ցաւ զգացած ըլլայ, կամ թէ բոլորովին անհոգ ու լուռ կեցած ըլլայ։ Կողագայ ժամանակներու համար աս յուսով կը միտիթարուինք։

Իսկ հիմակուան համար ալ աս գրուածքներ. նուս վերջ տալէն առաջ բարեսէր ընթերցողներ. նուս ներողամտութեանը ապաւինելով երկու խօսք ալ կը համարձակինք ըսելու։ Կախ, պատմութեանց մէջը ամենեին ժամանակ մը չենք յիշեր, որ մեզի ցուցունէ թէ ազգի մը մէջ աս կերպ վէճերը, աս ճամբով իրաւունք փնտռելը և ուզելը, ու Կաթողիկէ ՀՀկեղեցւոյ դէմ առանկ խրոխտ ու ապստամբական ոդի ցուցնելը բարի ու օքտակար վախճանի մը հասուցած ըլլայ։ Հթէ որ այսպիսի ճամբայ բռնելէն՝ ոյն մեծամեծ ցարեաց՝ որոնք կրնան պատահիլ՝ մէկը կամ երկուքը իրօք յերեւան գալու ըլլայ նէ, ամէն կրօնասիրաց և ազգասիրաց՝ կամ ազգին վրայ սրտին մէջը ոիբոյ կայծ մը զգացող անձանց անմիտիթար ցաւի ու տրտմութեան պատճառ ըլլանք մի։ Ենիկայ խորունկ մտածութեան նիւթ մը ըլլալով՝ կրօնասէր և ազգասէր ընթերցողաց նախատեսութեանը կը յանձնենք ու վրան երկայն խօսք չենք ըներ։

Արկրորդ, ժողովուրդը այն միամիտ ոչխարներու հօտի կը նմանի, ինչպէս նամակին հեղինակը

կըսէ, բայց առ միսամիտ ժաղովուրութենի յաստեկ կըսմ քնաւորական զգացումը ունի. իր հաւատքին վրայ իրեն պապերէն ժառանգութեամբ ըստացած սէրը իր սրտին խիստ խորտանկ կողմերը մտած ու տպաւորուած է, անոր համար իրեն դաւանութեանը մայր ըմբող չոռմէական Առւրբ Եկեղեցւոյ Գլխուն վրայ ունեցած խորին մեծաքանիքը ու որդիական հնազանդութիւնը անոր սրտին մէջը խախտել ուզողը թող չլուսայ՝ որ զայրացնելէն ուրիշը ան մը կրնայ ընել. իսկ թէ առ պղտորութեան ու զայրացման փոթորիկէն ետքը ինքը ու իրեն ձեռնտու ըլլողները ինչ վարձ ու վերջ կունենան՝ ան ալ ինքը մտածէ, բայց այն հրապարակուած նամակին նման գրուածք մը գըրելու կամ խօսք մը խօսելու սկսելէն կամ գոնէ հրատարակելէն առաջ . . . . \*

Ապա թէ նամակին հեղինակը կամ ուրիշ մը առ ամէն խօսքերնիս արհամարելով ու մերժելով, ու անոնք իրեւ եղբայրական սիրոյ տղդեցութիւն չեպելով՝ նորէն ուրիշ առ նամակին նման գրուածներ կամ խօսքեր դուրս հանելէն, ու անոնց մով չոռմէական Առւրբ Եկեղեցւոյ կամ անոր Առւրբ Ժողովքին, որով և կաթողիկէ Եկեղեցւոյ Օայրագոյն Գլխոյն ու անոր մեզի հոգեկոր հովիտ տուած Կախագահ Աքքեալիսկոսովն դէմ ազգը գրգռելէն դադրիլ չեն ուզեր նէ, անոնց միայն չողւցն սրբու ան զարհուրելի ու սպառնալից խօսքը կը զբաւցենք, որն որ ազգերնուս մէջը անմահ յիշատակաց արժանի Վրիգորիս Կաքովիկոս Տղայ մականուանեալը ատենամը իր աթո-

ոյն ու անձին դէմ խօսող Վրիգոր Տուտեսորդին գրեց . “ Եթէ լուեալ էիր Աստուծաւանդ տառիցն՝ եթէ Օ իշխան ժողովրդեան չո մի հայնոյեւց , ապա իւէ յանդինիս ճահու վախճանեացիս , կարծեմ թէ ոչ հրամացէիր մեզ անկանել , ուստի տէր ետ զվերանստելն . և այն՝ առաջի ռամիկն , և անչնին մաօք , և առանց կանոնական հրամանաց և դատավորութի ” :

---

“ Այսուհետեւ եղբարք՝ որ ինչ Ճշմարտութեամբ է , որ ինչ պարկեցաւթեամբ , որ ինչ արդարութեամբ , որ ինչ սրբութեամբ , որ ինչ սիրով , որ ինչ համբաւ բարեաց որ ինչ քառալութեամբ , որ ինչ գովութեամբ , զայն խորոշ հիջլիք . . . զայն արարէք . և Աստուծած խաղաղ զութեան եղիցի ընդ ձեզ , Փիլիպ . գլ . դ . հմ . 8 :

Ի Արագանդնու-պօլս  
25 Դեկտեմբեր 1850

ՀՅՈՒՐՑԵՑԻՇ ՀԱ-ԱՊԵՐԵԿԵՑ  
ՈՒ-ՎԵՐՔԵՑ ՀԵՅ ՄՐ.



